



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՌՆԻԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԻ ԶՄԻՌՆԻԱ ԸՆԲԱԹ 28 ՓԵՏՐՈՒԱՐ 1870

ԸՄԻՌՆԻԱ ԸՆԲԱԹ 28 ՓԵՏՐՈՒԱՐ 1870

ԹԻՒ 878

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Յորմէ հետէ խոովաւոր Խոշոր ազգային երեսփոխանը 'ի բանտ դրուեցաւ, Գաղղոյ միջ հանդարտութիւնը հաստատուն կերպիւ կը շարունակուի և ամենեւին երկիւզ չկայ թէ անոր ապստամբական քարոզութեանցը պատճառաւ տեղի ունեցած խռովութիւնները կրնան նորոգուիլ. վասնզի կառավարութիւնը՝ որուն այս պարագային մէջ 'ի գործ դրած գլխաւոր հզօր միջոցները հաճութեամբ ընդունուեցան բոլոր ողջամիտ հասարակութեանն, անն կերպիւ հոգ կը առնի բարեկարգութիւնը հաստատուն և ճշմարիտ աղաքութիւն անփնաս պահելու:

Բայց և այնպէս Խոշորի խոովայլ քաղաքականութեանը կուսակից արտակերտ օրագրութիւններ կը դադարեն փարզի մէջ, որոնք կառավարութիւնը կը դատապարտեն յառաջ բերելով թէ՛ Խոշորի ինչ յանցանք ունի. քանզի եթէ նա՝ իւր լրագրոյն՝ Մարտիկէի միջոցաւ 'ի զէն և յապտամբութիւն հրաւիրեց զժողովուրդը, յանցանքը կայսերական կառավարութեանն և մասնաւորապէս մօտիկ լսելի Օլեվիէ պաշտօնէինն էր, որ իւր ապօրինաւոր ընթացքով՝ Խոշորին օրինաւոր սրտմտութիւնը գրգռեց և Գարձեալ ինչո՞ւ համար 'ի դատ հրաւիրեցին զնա, ասիկա աննրելի յանցանք մըն է և կը սեն. ինչո՞ւ համար արգիլեցին այս ապստամբական փորձի քարոզութիւնը, որ շատ օգտակար է աղաքական հիմնարկութիւնները հաստատուն պահելու ու ժողովրդեան աշխատասէր և խաղաղասէր գաստաց մէջ ազատութեան ճաշակը զարթոցանելու: Գարձեալ զԽոշորը դատապարտելէ ետև, ինչան խոհմութիւն է 'ի բանտ գնել զնա: Սուրբ է թէ կը ձգար դատաւորաց ատեանը, չէր ուզէր անոր ատ ջև ներկայանալ, ու դատապարտուելէ ետև յանձն չէր առնուր բանտարկուիլ, բայց և այնպէս մի թէ պէ՛տք էր արտմեցնել, կը սեն, Խոշորի բարեկամները՝ որոց բնաւորութիւնը յայտնի ըլլալով՝ հարկադրեցին զնոսա փոխոյնը ուն մէջ պատնէշներ կանգնել և զնոս զօրութեամբ զիմացութիւն ը-

նել: Եւ այս պատճառաւ եթէ խոովութիւն, եթէ արեւնայեղ կոխէ պատահեցաւ, յանցանքը կառավարութեանն է որ խիստ անվայելուչ և անարժան կերպիւ վարուեցաւ:

Հիմա ինն տասներորդ լուսաւորեալ դարու մէջ այս աստիճան կը պայտօպանուի լրբութիւնը և անկարողութիւնը քանի մը լրագրագետներէ: որոնք անշուշտ պատիւ չեն ընէր փարիզի քաղաքակրթեալ բնակչաց: Սահայն նշանակութեամբ արժանի է որ թէ յիշեալ մայրաքաղաքին զխաւոր խոհմ լրագիրները և թէ քուր Գաղղոյն ու Եւրոպոյի երեւելի թերթերը արդէն դատապարտած են Խոշորի և իւր կուսակցութեան լրբութիւնը, գովելով խաղղոյ կառավարութեան հաստատամիտ ընթացքը, զոր 'ի գործ դրաւ զսպիլու համար փոխոյնը ուն մէջ պատահած ապստամբական անկարողութիւնները:

Եւս զէ պերտուն վրայօք Լոստոնի (Լոստոն օրագիր) բերար յօդուած մի հրատարակելով, հետեւեալ խօսքերով կը վերջացնէ զայն:

Օրինուրական տիքթատորութիւնը, անձնական իշխանութիւնը, ըստ կամի կառավարութիւնը՝ ասոնք ամենք ալ զէտալի են. սակայն քուսնը զորս ժամ Խոշորի դրութեամբ կառավարութիւն մի՛ ևս առաւել աւելից և մեծապէս չարեաց պատճառ կրնայ ըլլալ:

Տօլմիսիայի ապստամբութիւնը, ինչպէս յայտնի է, արդէն վերջացած է և բարեկարգութիւնը օր ըստ օրէ կը հաստատուի Լատրիօհոնդարական կառավարութեան խոհական ջանքերը. բայց և այնպէս այս բարեկարգութիւնը հաստատուն մնալու և նոր խոովութեան մը առաջքը առնելու համար նոր ու օգտակար կարգադրութիւն ընելու հարկաւորութիւնը յայտնի կը անուրի: Եւս նպատակաւ վէնայի մէջ յանձնաժողով մի հաստատուել է: որուն պաշտօնը պիտի ըլլայ Տօլմիսիայի կայսրութիւնը քննել և հարկաւոր եղած նոր կարգադրութեանց ծրարք մի պատրաստելով՝ ազգային երեսփոխանաց ընդհանուր խորհրդանոցին հաւանութեանը ներկայացնել:

Գործաւորաց միաբանութիւնը և իրենց աշխատութեանց վարձքը աւելցնելու կամ ուրիշ ո՞ր է պատ-

ճառաց համար գործքէ քաշուիլը՝ հետզհետէ ամեն տեղ կը տարածուի: Լոնդոն, Գաղղոս և Գերմանիան ժամանակէ մը 'ի վեր անդադար տեսարան կը լինան այսպիսի խոովութեանց կամ անձայն մաքառմանց, որ կը պատահին 'ի մէջ գործաւորաց և իրենց վարպետներուն: Լոնդոն կը լինի թէ Լէմպերկի ապագրութեան գործաւորները նորէն միաբաներ ու ու գործէ քաշուել են. հետեւեալ ամեն ին տեղաւան թերթ մի անգամ չէ հրատարակուել: Բէլձի մէջ ևս այսօրինակ խոովութիւն մի կը պատրաստուի եղեր: որուն վրայօք յիշեալ մայրաքաղաքին լրագրներէն մէկը՝ իւր թերթին մէջ որ 'ի 12-24 փետրուարի, այսպէս կը խոստատու մեր քաղաքացիները՝ վէնայէն, Սթուտարտի և Գերմանիոյ ուրիշ քաղաքներէն տեղեկութիւններ ընկալու, որոնք կը ըմբոստանան թէ Բէլձի տպագրութեան գրաւորները հեռագրով իմացուցած են յիշեալ գերմանական քաղաքաց տպագրական ընկերակցութեանցը թէ իրենք ևս պատրաստուած են միաբանելու ու գործքէ քաշուելու, հետեւեալ կաղաչեն որ իրենց գրամական նպատակաւ յուղարկեն և միանգամայն աշխատին արգիլելու, որպէսզի նոյն քաղաքներէն գրաւորներ չլուրարկուին 'ի Բէլձի:

Բրուսիոյ թագաւորը հիւսիսային գերմանական դաշնակցութեան խորհրդանոցը մեծ հանդիսի բացաւ և այս բարեպատեհ առթիւ ըստ սովորութեան դահախօսութիւն մի ընելով՝ 'ի մէջ այլոց ըսաւ՝ թէ բարենախանձ ոգևոյլ կաշնատի ամուր հիմանց վերայ հաստատուելու զհամաձայնութիւնը ազգային յարաբերութեանց 'ի մէջ Գերմանիոյ հիւսիսային դաշնակցութեան և հարաւային գերմանական տէրութեանց: համաձայնութիւն՝ որուն վրայօք յիշատակութիւն եղած է, ըսաւ, Բրուսիոյ դաշնակցին մէջ:

Գերմանական միաւորութիւնը՝ որ արդէն զինուորապէս հաստատուել է ընդ նախադասութեամբ Բրուսիոյ թագաւորին, ըստ երեւմանց պիտի չուշանայ քաղաքականապէս ևս 'ի գործ դրուելու, այսինքն հարաւային տէրութիւններն ևս հայրենասիրութեամբ կը պատրաստուին հիւսիսային գերմանական դաշնակց-

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ՀԱՅ ԸՆԹԵՐՑԱՏՈՒՆ ԶՄԻՌՆԻԱՅ

Չմիւսից Հայ հասարակութեան համար՝ ընթերցատուն մը ունենալու պէտքը յայտնի էր ամենուն. այս պէտքը օրէ օր մասնաւորապէս կը զգալի կը լըր, կը մեր երիտասարդաց մեծ մասը լրագիր կարդալու փափաքով, սրճարաններ յաճախելու հարկաւորուած էր: Բերախ կեր, որ յաջողեցանք այսօր նոյնը Հայոց թագին կեդրոնը հաստատուելու, և պարտք կը համարինք մեզի մեր ջրմ շնորհակալութիւնները յայտնել այն ամեն ազգայնոց, որ մարդասիրութեամբ մեր հրաւիրին պատասխանեցին, և օգնեցին մեզի մեր ձեռնարկութեան մէջ:

Հայ ընթերցատունը մեծ օգուտներ պիտի ունենայ անշուշտ Հայ հասարակութեան ամեն դասին, այն՝ տեսակ մը դարձաւ մ'է տաւանց վարժապետի: Ծնողք կը գանգատին թէ երկուստորք սրճարանները կը յաճախեն, սակայն եթէ հոն չյաճախեն, ունինք արդեօք ուրիշ տեղ մը, ո՞ր կարենանք հասարակ աւելի բարձր և օգնել նպատակի մը համար: Երիտասարդ մը որ դպրոցին կը չհետանայ, և առնալով ասպարէզը կը մտնէ, ունի՞ մասնաւոր միջոց կամ առիթ մը իւր ուսածը մշակելու և ընդարձակելու, միտքը նոր նոր գիտելիքներով կրթելու, և ընկերային կենտական խնդիրներու ծանօթ գտնուելու: Սակայն և այնպէս մենք այն պահանջները չունինք, որ անոնք շարունակ կամ միմիայն ընթերցատունը յաճախեն, մենք մեր նպատակին հասած պիտի համարուինք, եթէ անոնք իրենց զբաղմանց և սովորա-

կան դաստիարակմանց մէջ, քանի մը ժամ ևս ընթերցատունը կան նոյն իրեն և բանդի մը նպատակն ուրիշ բան չէ եթէ ոչ զուարճալոցն հետ օգտակարն ալ աւելցնել:

Ունինք ուրեմն այսօր ընթերցատուն մը, ո՞ր կը ըլլաւ նախ և հետզհետէ պիտի գտնուին ամեն հայերէն, և զանազան՝ գաղղիերէն, անգլիերէն և այլ լրագիրներ և հանդէսներ, ինչպէս նաև զանազան օգտակար գիրքեր: Աս մեր տունն է, մեր ամենուս սեփականութիւնն է, քանզի ազգասն ալ հոն ձրի մտքը ունի: Եթէ մեր ազգայնք տակաւին ընտանեցած չեն հոն յաճախելու, ապա չ'ոք ենք որ հետզհետէ պիտի զգան անոր կարևորութիւնը, սակայն ինչ որ ըլլան ճարտագանները՝ «Ունենանք» ընթերցատուն մը, և նոյնը հաստատ պահելու ջանք ընենք յօգուտ հասարակութեան:

Գրքաքիչ անբաժնէ
Հայ ընթերցատուն Զմիւրնիայ:

- Աղաքոն Մկրտիչ
- Բաբաբեան Յ. Գարեգին—Ա. Տեղապետ
- Գաղտաղեան Լուսար
- Եսայեան Գեորգ—Գանձապետ
- Զարիան Խաչատուր—Թանգարանապետ
- Կոստանգեան Գաղաթ—Փոխ. Ա. Տեղապետ
- Ղօնապետ Աղա—Մասնակարար
- Մարկոսեան Խոսրով—Մ. Տեղապետ
- Մերկերեան Մերկեր—Փոխ. Ա. Տեղապետ
- Միրզեան Յովնանէս
- Սիւրբեան Սարգիս
- Օսանեան Տորթոս:

ՀԱՅ ԸՆԹԵՐՑԱՏՈՒՆ ԶՄԻՌՆԻԱՅ

ԿԱՆՈՆԱԳԻՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՐԱՄԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Ս. Հայ ընթերցատուն նպատակն է Հայոց թագին մէջ հաստատուել կեդրոն մը, որ ազգայնք կարենան գտնել հայերէն և օտար թերթեր և գիրքեր, և ընթերցատունութեան պարտապիլ:

Բ. Ընթերցատունութիւնը չէ՞ղք աշխատութիւն մը ըլլալով՝ ընթերցատունը չէ՞ղք վիճակի մէջ կը գտնուի:

Գ. Ամեն ազգային և օտար անհատ կարող է ընթերցատուն կրէք անդամներէ ներկայանալով անդամ գրք ուիլ, բաւական է որ կանոնադրութեան տրամադրութիւններուն հարտակի:

Դ. Ընթերցատուն տարեկան պիտոյքը հանգանու կուրթեամբ կը հոգայուի. տարեկան հանգանակութիւնը կրկն օսմանտն լրա է. այս դուստրը վճարողը «Հիմնադր անդամ» կանոններ և ընդհանուր ժողովին մէջ ձայն և քուէ ունի, իսկ անոնք՝ որ միմիայն տարեկան մէկ օսմանտն լրա կը վճարեն իրեն «սոսկ բաժանորդ» պիտի յաճախեն ընթերցատունը:

Ե. Անդամակցութեան կամայ կամ ակամայ հրաժարողը իւր բաժանորդագրութեան դուստրը ետ չ'ընար պահանջել:

Զ. Ամեն հիմնադիր անդամ արտօնութիւն ունի իւր պատասխանատուութեամբը գրքերի ազգային, կամ օտարազգի այցելու մը ներկայացնել ընթերցատուն սրահին մէջ միմիայն մէկ ամսուան համար:

Է. Երկու կը բարք երկու բաժանորդոյն կը վճարեն:

ցութեան մէջ մտնել, և յայնժամ Վերմանիոյ միւ-
տրութիւնը կատարեալ պիտի ըլլայ և իւր գրայեաց
անջև ունեցած յարգը և համարումը բնապէս պիտի
աւելնայ, ինչու որ 40-45 միլիոնէ բաղկացեալ զին-
ուորական հզօր ազգ մի պիտի ըլլայ, Սադր է որ
օտարին գրգռութեամբը ոչ սակաւ ընդդիմութիւն
ներ կը պատահին հարաւային տէրութեանց ոմանց
ազգային խորհրդանոցաց մէջ ՚ի մասին այս հայրե-
նասիրական միութեան, այսու ամենայնիւ տարակոյս
չկայ թէ ժամանակը և Ֆրուսիոյ առաջին պաշտօնեաց
մօտը Վիսմարքին խոհեմութիւնը և յարատեւութիւնը
վերջապէս պիտի յաղթեն յիշեալ ընդդիմութեանց,
Այս պատճառաւ է որ Վարզիոյ լրագիրները՝ դե-
թէ ամենքն ալ չափազանցութեամբ կը յիշատակեն
զոյժաւորութիւնները, որոց գէժամանայն գործունէ-
ութեամբ կը մտաբար Ֆրուսիոյ կտրուածութիւնը:

Մտնողայոց շարժումը՝ որ կը տեսնուի Վալիէրայի
մէջ, կը թուի որ զարգացող է, կը թուի թէ միւ-
թէնպէս ինչ ևս պիտի հաղորդուի, ուր Ֆրուսիոյ
քաղաքականութիւնը՝ ինչպէս Վալիէրայի մէջ, կու-
սակիցներ գտաւ պաշտօնեաց խորհրդոյն մէջ և հա-
կատարողներ ՚ի ծոց ժողովրդեան: Ի բաց առեալ
մէկ երկու քաղաքներ, բոլոր Վալիէրայի բնա-
կիչները մեծապէս զայրացեալ են քրուսիացոց գէժ-
որոնք շարունակ հարաւային Վերմանիոյ գործոց կը
խառնուին, և միանգամայն սրտմտեալ են կտրուա-
րութեանց նուաստախոհութեանը (սէրվիլիթէ) գէժ-
Վալիէրայի ժողովուրդը չկրցաւ երկու ժամա-
նակ հանդարտել 1866ին սասանումէն, բայց վեր-
ջապէս սկսաւ ապահովութիւն ստանալ և պաղարիւ-
նութեամբ նկատել եղբուկութիւնները, և այժմ ա-
մենայն հաստատամտութեամբ պատրաստուած է գէժ-
գնել Ֆրուսիոյ տիրապետութեանը, ինչու որ շատ
աղէկ դիտէ թէ յաւուրն վտանգի, եթէ վտանգ մի
պիտի զայ, դաշնակիցներ պիտի չպակուին իրեն:

Փարիզի Ռեպուբլիկը լրագրին թղթակիցը Գիտարար
17 թուականով Հոսիս Լաբօրէի միջոցով աս-
տանկ կը նկարագրէ:

Մտնող Հով մը օդին դարնանային աղտոտութիւն
մը կուտար, արեւը իր ճառագայթներովը Վիտիզե-
տիանոսի բաղանիքը կը լուսաւորէր, ու բոլորն ալ
Հոսիս ժողովուրդը Վազանայտեան անցնելու
տեղունքը ժողոված էր: Պիոս Թա. հասաւ ժամը
11ին հանդէսի կտրուել, երաժշտութիւնը, դանդաղ-
ներու զարնուիլը ու կեցքի՝ աղաղակները Վազանայ-
տեան մտնելը ողջունեցին: Վարդինալ Վերարտի
մասնաժողովին ու առանձին պատգամաւորութեան
մը հետ զինքը ընդունելէ ետքը, Պիոս Թա. գնաց
զլիսաւոր սրահին մէջ գրուած դահլիճ ստաւ: Սոս-
սէնթօր Ռիչի և մօնտէնթօր Տէ. Մէրօ անոր երկու

կողմերը, կարգինալներն ու եպիսկոպոսներն ալ ի-
րենց համար որոշուած տեղը կեցած, Վեդիցիլի ար-
ուեստից պաշտօնեաց կարգինալը գահուն մօտիկնա-
լով խօսակցութիւն մ'ըրաւ, որուն իմաստն էր
Վազանայտեան այս քրիստոնէական Լաբօրէի մը
բանալուն և իր այս բարձր գաղափարին օգնողնե-
րուն զովեստ մը: Պիոս Թա. աղոթք պատասխան մը
տուաւ, սկսաւ բարձրացնել կրօնը՝ որ արուեստի
գործերուն յառաջացուցիչ է, և բերաւ խօսքը այն
արուեստի գործերուն որ Հոսիս կը պահանջուի:

Աս ըսելէն ետքը Վազանայտեան մէկէն կարծես
թէ նոր ոգի մը ստացաւ, ու հայեցումը նոր կեն-
դանութիւն մ'առաւ, և իւր ձայնը զօրաւոր հնչու-
մը՝ սա հետեւեալ խօսքերը ըսելու ատեն: «Միտ-
փոխելի կրօնը յեղափոխութեան կարօտ չէ, և ես
կը թաղեմ իմ նոյն վիճակ տակ այն անձը՝ որ յանդգնե-
ր է ըսելու թէ կրօնը ՏՅԻ մը կարօտ է»: Այժմանք
պատեց ժողովականները, և երկայն ծափահարութեան
մը ետքը, Պիոս Թա. աւելցուց ՚ի Լաբօրէի մը վճռե-
լու ատեն զիստաւորութիւնս միութիւնը զօրացնել
էր, և երբ կը տեսնուի միութիւն, պէտք չէ իմանալ թէ
արեւելեան ծէսերը իսպառնել կուզեմ: Կը տեսնեմ
Հոսիս արեւելեան եպիսկոպոսներ: Թաղ ապահով ըլ-
լան, իրենց ծէսերը յարգելի են, նուիրական են,
և պէտք է անոնք պահել, իսկ միութեան օգնակա-
նութեամբ կը յաջողի բարեկարգութիւնը»: Այսին-
քան եպիսկոպոսներն իսպառնելէ հասկըցողները
Վազանայտեան այս խօսքերն իրարու թարգմանե-
ցին, և մեծ ուրախութիւն մը պատեց այն ծանր ու
խիստ երեսները: Պիոս Թա. մէկ խօսքով տապալեց
այն ամեն չնչին ու ցած խարդախութիւնները՝ որ ա-
րեւելոց իրենց ծէսին խիստ յարեալ ըլլալուն
պատրուակին տակ ծածկուած են»:

Մինչև Հոսիս Ի-նիլիէր, բայց մեք այս լրագրոյն
կարծիքն չենք: Իրաւ որ բարեկարգութիւնը շատ
բարձր բան է եկեղեցւոյ մէջ, բայց կարծենք թէ
այս բարեկարգութիւնը յաջողութեամբ աշխատելու է,
ասանց արեւելեան եկեղեցիներուն հին ժամանակնե-
րէ ՚ի վեր ունեցած նուիրական իրաւունքը դաշտու-
որոնք թէ Վազանայտեան և թէ տիեզերական ժո-
ղովքը երաշխաւորած են: Կարծենք թէ այս իրաւունք
զպաշտօնով, բարեկարգութեան տեղ՝ անկարգութիւն
և միութեան տեղ՝ բաժանումու հերձուած կուգայ:
Մինչև հիմա բարեկարգական կանոնաց գէժխօսող
չեղաւ ոչ ազգէն և ոչ կղերէն, երբ իրաւունքը ու
սահմանները կը յարգուէին: Այն մարդ ուրախու-
թեամբ ողջունեց 1869ին ազգային սիւնհոգոսին
գումարուիլը՝ որ դարեւ չհետեւեալ տեսնուած բան չէ,
ոչ որ գէժ խօսեցաւ այն կարգադրութեան՝ որ ե-
պիսկոպոսաց ընտրութեան մէջ ազգային եպիսկոպոս-
ներն ալ կը խառնէր: Կը կարծենք թէ այսչափս բա-

ւական էր եկեղեցական բարեկարգութիւնը յաջող-
ցնելու: Սակայն բանը այս չափաւորութեան սահ-
մանին մէջ չիմնաց: Անձնաւէր, չափազանց ու միա-
կողմանի տեսութեան մը գործակցութեամբ, ու
միայն այս կողման խորհրդովը գործադրեցաւ յա-
փառութիւն մը՝ միշտ բարեկարգութեան և ուղ-
ղափառութեան անուան տակ ինքզինք ծածկելու:
Յափշտակեցաւ արեւելեան եկեղեցեաց պատրիար-
քութեան առաջին և զիստաւոր իրաւունքը, սահմանը
և կընտր ըսել նկարագիրը: Ով չի գիտեր այս յա-
փառութեան պատճառ ըլլողներուն միտքն ու նը-
պատակը, և ով կընայ ասիկա ետքը հաւատալ Ս.
Պապին խօսքերուն:

ԱԶԳԱՅԻՆ

Հետեւեալ յօդուածը՝ որ Կ. Պօլսոյ կաթողիկէ Հայ
ժողովրդեան այժման կացութեանը վրայօք հարկա-
ւոր տեղեկութիւններ կուտայ և օգտակար խորհրդա-
ծութիւններ կը պարունակէ, արժան համարեցինք՝
Մարտի 945 թիւէն քաղելով հրատարակել ՚ի տե-
ղեկութիւն Հնդկաստանի մեր ընթերցողաց:

ԿԱԹՈՒԿԻ ԱԶԳԱՅԻՆԻ

Հումկական ազգայնոց մէջ տեսնուած աւանդապա-
հական շարժումը բազում նկատմամբ ուշադրութեան
արժանի է: Ազգային գգայումն երկար ժամանակ զբո-
ւսուել և զրթնէ մարտէ ետեւ, նոր զօրութեամբ կը փոյ-
լատակէ և անդրախոնական կը թրին այնչափ տարիներէ
՚ի վեր հիմնած շէքը կը թմրանալով կը տարալի: Հոս
կը տեսնուի, բայց իր յետադիմական ջանք և անա-
թիւնայն հակառակ, յառաջգիտութեան անչափ օրնը
պէտք է որ իր գործը տեսնէ: Սոյնչափ ժամանակներէ
՚ի վեր կաթողիկէ ազգայնոց վրայ տիրած թմրութիւնն և
կը թրին արեւելեան զիւրիշխանութիւնը չկրցաւ լու-
րորդին անոնց երակին մէջ հոսած հայկական արեւան
ճիւղութիւնը շեղուցանել, և ահա լատինականութեան
գէժ լուրջով մարտերան կը զօրան: Մեք ալ Հայկաց
որդիներն ենք:

Անձնաւէր որ ամեն Հայ այս յայտարարութեան ուր-
տաղին ծափահարութիւններ չենք: Քանի որ վեճը վե-
րապատիւ Հոսուել անձին գէժ աւուր գանդատներու
վրայ միայն կը կարգանար, շարժումն ըստ մեզ այնչափ
կարեւորութիւն չունի, ինչպէս որ ասիկ յառաջ ալ մեր
կարծիքը յայտնած էինք: Բայց գործն այն անձուկ շրջա-
նէն անցաւ: Հումկայ արքանակներուն բռնաւորական
ընթացքը ժողովրդեան ամենն պարզամիտներուն ան-
գամ աչքը բացաւ և ամենն չափաւորաբար համ-
բերութեան սպառեց: Գրեւիլ տեսարան, առաջին ան-
գամ տեսնուեցաւ Քրիստոսի կրօնին մէկ պաշտօնեայն,
խաղաղութեան և սիրոյ աշակերտ մը, որոյ պարտքն է
ներել և ոչ պատժել, չորս հարիւր պալազի զինուորաց

սակայն ուրիշ եղբայրներ ալ եթէ ունին ինչպէս նաև
հայրն իր «սոսկ բաժանորդը» կընան յաճախել ընթեր-
ցատունը:

Ը. Ազգային դատը, ազգային ուսուցիչք և լրագրու-
պետք, ինչպէս նաև վերջնական հանգանակութիւնը վը-
ճարելու վիճակի մէջ չգտնուող ազգայինք, ընթերցա-
տունը ձրի յաճախելու արտօնութիւն ունին, իրրև «սոսկ
ընթերցողք»:

Ասոնցմէ զատ Մերովպեան վարժարանի առաջին
դասու աշակերաններուն արտօնութիւն տրուած է, մի
միայն շարժ օրերը կէսօրէն ետքը իրիկուն ժամը վեց
ընթերցատուն յաճախելու:

Թ. Չրի մտնել ուղղութեամբ է Ս. Պօլսոյ գործադիր ան-
գամն Հայ ընթերցատուն» նամակ մը ուղղէ և իր վարժա-
րը յայտնէ ընթերցատուն յաճախելու, գործադիր ան-
գամն իրաւունք պիտի ընեն իսկոյն իրեն ինքզինք, եթէ
համոզուին որ իրապէս օրեւ գումար վճարելու կարող չէ:

Ժ. Չրի ընթերցողաց ինչպէս նաև օտարազգի անդա-
մոց թիւը սահմանաւոր պիտի ըլլայ, որպէսզի միւս հան-
գանակող անդամոց անհանգստութիւն չպատճառուէ:

ԺԱ. Ընթերցատան հիմնադիր անդամք գաղտնի քու-
նարութեամբ 10 կամ 12 գործադիր անդամք կը խորհեն
որոնց վրայ կը լինան գործադրութեան ընդհանուր պա-
տասխանատուութիւնը և ամեն որոշումները ընթերցա-
տան նկատմամբ:

ԺԲ. Գործադիր անդամք գաղտնի քուկարկութեամբ
իրենց մէջ կընարեն մէկ ատենապետ, մէկ վոյս, ատե-
նապետ, մէկ ատենադպիր, մէկ վոյս, ատենադպիր,

մէկ գանձապետ, մէկ թանգարանապետ և մէկ մատու-
կարար, որոնք ամենքն ալ իրենց պաշտօններու մասին
պատասխանատու են:

ԺԳ. Ընթերցատան և գիրքերու ընտրութեան որո-
շումը գործադիր անդամոց կը վերաբերի: Եթէ տասն
հիմնադիր անդամք այս ինչ թիւովը, կամ գրեթէ ձեռք
րեքելու առաջարկութիւնը ընեն, և ընթերցատան գան-
ձային վիճակը ներքէ, և նոյն թիւովը կամ գրեթէ կառա-
վարութեան արգիլեալ չէ, գործադիր անդամք իրա-
ւունք պիտի ընեն իրենց խորհրդին:

ԺԴ. Եթէ պարագաները ներքէ և գործադիր անդամք
պատշաճ գտան, ընթերցատան սրահին մէջ գրական
խօսակցութիւններ և ուրիշ ազգային և օգտակար նիւ-
թերու, և ուսումնական խորհրդներու վրայ բառախօսու-
թիւններ պիտի ըլլան. որոնց հիմնադիր անդամները ի-
րաւունք պիտի ունենան, եթէ ուզեն, ընտանեօք ներ-
կայ գտնուելու:

ԺԵ. Ընթերցատան սրահին քովի սենեակին մէջ մաս-
նաւոր դասախօսութիւններ պիտի ըլլան շարժումն մէջ
քանի մը զիւրք: Այս դասախօսութիւնաց կարգադրու-
թիւնը գործադիր անդամոց կը վերաբերի որոշելու:

ԺԶ. Ամեն տարեգումը գործադիր անդամք իրենց
անօրէնութիւններուն ելից և մոյց յայտարարել հիմնա-
դիր անդամոց ընդհանուր ժողովին կընեկոյսայնեն:

ԺԷ. Ընթերցատան կանոնադիրը հիմնադիր անդա-
մոց մեծապէս մասին ընդունուած է ազատ վիճարանու-
թեամբ: Կանոնադիրը վերաբնեւելի և ամեն տարեգումը
ԺԸ. Այս կանոններէ զատ արտաքոյ կարգի պարա-

գաներու համար, չնախատեսուած կէտերու մասին,
պէտք եղած տնօրէնութիւնը ընել, գործադիր անդամոց
կը վերաբերի իրենց պատասխանատուութեան ներքև
մինչև ցվերաքննութիւն կանոնադրութեան:

ԺԹ. Ընթերցատան ընկերութիւնը եթէ կրէր լու-
ծաւ, օրադիրները և գիրքերը Մերովպեան վարժա-
րանի կը յանձնուին, ու զբաղական մասը և կահկարա-
սին քաղաքի Հայ հիւանդանոցին:

Ի. Գործադիր անդամոց պաշտօնը մէկ տարի միայն
պիտի տեսնուի, անդամք վերընտրելի են:

ՀԱՅ ԸՆԹԵՐԿԱՏԱՆ ՍՐԱԶԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ա. Ընթերցատան սրահի մէջ թիւ հանգանակող ան-
գամները և թիւ ձրի մտնողները հաւասար են:

Բ. Ընթերցատան տարուան ամեն օրերը բաց է,
ամառը առտու ժամը 7ին իրիկուն մինչև ժամը 11, իսկ
ձմեռը առտու ժամը 8ին մինչև իրիկուն ժամը 11:

Գ. Ատենախօսութեան ժամանակ ծխել և նոյն իսկ
ցած ձայնով խօսելը բոլորովին արգիլուած է:

Դ. Ընթերցողք պարտաւոր են իրարու հետ քաղա-
քախօսութեամբ վարուել ըստ ամենայնի:

Ե. Ընթերցողք կը պարտաւորին ժամերով մի և նոյն
թիւով չկարգաւ շարունակ, որպէսզի հետզհետ ամե-
նուն հպելի ըլլան թիւթերը: Թիւթի մը ընթերցանու-
թեան յաջորդութիւնը ուղղութեամբ յաջորդութեան
կարեւոր ըլլալով, ընթերցողաց քաղաքապետութեան կը
պատկանի, իրարու իրաւունքը յարգելու:

Զ. Ընթերցատան սրահին մէջ եթէ մէկը անուշակէ և

ուր անհատի կեանքը երկար և պատարագ մատուցած չէլի ի յիշատակ Նորա՝ որ իւր շարժարանաց զիշխան քառ թի իւր Երկնաոր հորն ազաւելով կրնայ հրեշտակաց բանակ մը օգնական իջեցընել, բայց և այնպէս ինքզինք անդէն մատնեց կատաղի ամբոխի մը ձեռքը :

Այս բազմաթիւնը Միտիքական գագայնմար չէ որ կրնենք, այլ պարզապէս բարոյական մեծութիւնն ու կարեւորութիւնը ցոյցնելու համար : Տարակոյս չկայ որ ստանկանութիւնը յանցանք չունի անցեալ երկաշարթի Ս. Յ. Ասիերեբանի կեղծույցն մէջ իւր ներկայութիւնը ցոյցնելով : քանզի հրաւիրանք գացած էր . ուստի բոլոր պատասխանատուութիւնն անոնց վրայ կիցնայ, որք այս անտեղիւն անպատեհ չրաւէրն բրած և ստանկանութիւնն ստանկան իջեցընելու և կեղծուցոյ գրուող յայտարարութիւն մը վաւրոյցած էին . որով հրուսման կըտարուէր արանց և կանանց պատարագի ժամանակ բարձր ձայնով աղբթ շէնել, և կըմանուցուէր թէ «Ո՛վ որ բարձր ձայնիւ աղբթելով պատարագն ընդմիջէ, ըստ օրինաց պիտի պատժուի» :

Հայ կաթողիկոս ժողովուրդն այս սպանտեղաց ատջե իմաստուն խոշորութեամբ վարուեցաւ, այսինքն գերաւ Հատուկ անունն յիշուած ժամանակ կեղծուցին ձգեց զորս ելաւ : Ուրիշ տեսակ ընթացք մը կրնար ծանր հետեանք անկնաւ, և ոչ միայն նոյն միջոցին զինտորաց ուղղակի միջամտութիւնը հիւսիսը, այլև մատնիչնէրուն պատեհութիւն մատակարարել որ զժողովուրդն իրբև ապատար մատնեն կատարութեան ատջե : Այսպէն ամբաստանութիւնները պակաս չեն, և առնց պատասխանելու համար է որ վեճաւ : Տիրան—Պէյը Լեւզընը—Հերլընի նամակ մը ուղղած է իրողութիւնը ճշմարտութեան ըստով նկարագրելու համար : Ոստիկանութիւնը ժողովուրդեան բարձր ձայնիւ աղբթը կարգելու . բայց անոր թեւադրիչները սուցած են բոլորովին թէ ըստ Հայաստանեայց կեղծուցոյ հին ստիպութեան ժողովուրդն ալ իրաւունք ունի զարոյց հետ երգելու, որք գտան վրայ իրեն ներկայացուցին են . ուստի ժողովուրդեան բարձրանք աղբթը ոչ միայն յանցանք չէ, այլ իւր պարտքն է : Գերաւ . Հատուկ անունն յիշատակութիւնը խախտանալու վրայ ստիպանութեան պաշտօնէին յայտարարութիւնը ըստ իմաստ անցած ըլլաւ : Տիրան—Պէյը այս կէտի վրայ զխաղաղութիւն ընել աւելորդ կըհամարի, բայց միւս կէտերուն վրայ իւր առեւծ բացարարութիւններն ըստ անկողնի օրինաւոր և կըրակայուցին են :

անբարեբաւար վարուածք մ'ունենայ, մէկը իրաւունք չունի նոյնը հրատարակու յանդիմանելու, նշաւակելու : Ար և է արտուծ առ «ործաղիր անպատեհ» կ'ուղղուի :

Է. Խոստիւ արգիլեալ է թերթերը ազտութեւ իրողել, ծայրերը ծածկ, և վրան բան զրել :

Ը. Բացարձակապէս արգիլեալ է ընթերցատան սրահն զորս հանել կամ տուն տանիլ, որ և է լրաթերթ կամ գիրք . ընթերցողք կընկողունն բուն իրենց օգտին համար մասնաւոր ուղղութիւն ընել այս կէտին :

Թ. Բըր և է անգամ կամ ընթերցող չկրնար ինքն իր մէ ուղած լրագիր, զիրք կամ որ և է գրութիւն ընթերցատան սրահին մէջ հրատարակու ներկայացնելու առանց գործաղիր անպատեհութեան զիտութեան :

Ժ. Ընթերցողք կընկողունն որ և է լրաթերթ կամ զիրք կարող է կար, զարձակ իրենց յատուկ անգղ զնել շիթութիւն շարտածաւելու համար :

ԺԱ. Ս. Այն լրաթերթ կամ հանգիւս շարունակ ընթերցատան սրահը կըման մինչև նորիտուն համար, անկէ ետքը կըվերցուին, և թանգարանը կըպահուին :

ԺԲ. Ընթերցատան կանտոնայ հարկուտակ վարուողները (ըստ տեսակի յանցանայ) ազգարարութիւն կընկողունն մինչև կըքանան, ու այնուհետև իրենց անտու մութեան իրաւունքները կըզրկուին : Իսկ խաղ խաղաղող (զումար), և թերթ կամ զիրք անցայտ ընողը անմիջապէս կ'արգիլուի ընթերցատան մտնել :

ԾԻՆԵԼՈՒ ՍԵՆԵՍԱԿԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ա. Այս սենտակին մէջ նաև թէ՛ հանգանակող անգղար և թէ՛ ձրի մտնողները հաստար են :

Ոստիկանութեան այս տարօրինակ միջամտութիւնը զրուս կրօնական խնդրոյ մը մէջ, ինչպէս մայրաքաղաքիս օտարազգի լրագրիչներն ալ զիտողութիւն կրնեն՝ Գրիտանոնայ ազգայ վրայ նպատարաւոր տպարարութիւն չըրաւ : Այս դէպքը երկուշարթի ինչ զեր կաթողիկոս չեղող հասարակութեանց բերանն է . Յոյներն ու Հայերն ալ շարունակ ասոր վրայ կըլսուին, և թէպէտ այս միջամտութեան օր մ' իրենց ալ հասնելու վտար Լեւզընի կարծածին չար մեծ չէ . բայց անտարակոյս միջամտութիւնն ըստ ինքեան չ'ը կրնար միտքերը չ'յուզել : Իսկ կաթողիկոս ազգայնոց գաղով Լեւզընը—Հերլընի ուղղաւորը՝ չ'ունակ մ'այսպէս կընկարագրէ անոնց զգացած տպարարութիւնը . «Իւրաքանչիւր որ ինքն իրեն կըհարցունէ թէ արդեօք ասիկա քրիստոնէական կրօնի պաշտօնէաց մ'է որ շորս հարկը զինտորաց պահպանութեան ներքե պատարագ մատուցանելու կուգայ, և թէ՛ արդեօք այնուհետև ստիպանութեան պաշտօնէացն սիտի ճանչնանք մեկի կրօնական գրուի» : Եւ այն նամակին խօսքին նայելով, կիզեցոյց մէջ մտնող գաղտնի ոստիկանութեան գործակալներն ալ Ռեւոլուցիոն ատրճանակներով զնեաւ էին, թէ և մեր ալ Լեւզընը—Հերլընի հետ ասոր հաւատար չ'ենք ուղի :

Կանոն զեղբերը կրկնել չ'ենք ուղի, բայց եղած նկիւն կրտեսնուի որ հատկապէս Հայ ժողովուրդեան ներկայ պարագայից մէջ անկարելի պիտի ըլլայ իւր ստակով կատարեալ տաճարներուն մէջ հանգարտ խղճիւ և անվրդով իւր աղբթն ընել : Ուստի առանձին տաճարներ ունենալու համար տիրութեան բրած սպաշանաց արդիւնքին սպասելով՝ Համազգիաց ընկերութեան ժողովուրդին տաճարանակոյց և կ'զեցոյց վարարեալ է, և հոն՝ ուր գերաւ . Հատուկ արդային գագայնմն ընդ միշտ խղճած կըկարծէր, հոն անոր կեղծութիւնը յայտնական կըրպիւր կընտրագործի :

Ինչ պիտի ընէ հիւս Հոսով՝, պիտի անսոյց այս գանգատանայ ձայնիտուն և պիտի թողու՝ որ հատկապէս Հայ ժողովուրդը իւր վաղեմի իրաւունքները պահպանելով իւր աչքին առջև հերձուածող համարուած ազգի մը ձեւերը, արարողութիւններ և ազգայնութիւնը պահպանի :

Մէք չ'ենք կարծեր թէ Հոսով իւր ընթացից դէպն խոտորի . ուստի թէ և կիրքերը ցածուցանելու համար տերեւոյթ պիջում մ'ալ ընէ, յետոյ ստակ ևս փութով իւր գործը յոտով պիտի տանի : Մ. Նիւ հիւս գարմանք իւր գար մեղ որ հատկական ազգայնոր, որոյ մէջ Հայ անունն պարձանք՝ եղող այնչափ բարեկիրթ անձներ կըզտնուին, և որոյ մէջ Միտիքեան միտքանութիւնը, որչափ ալ որ վերջերս իւր հակազգային ընթացիք իւր առաջուան համարումը կորուսած էր, բայց տակաւին ազգային լեզուն, պատմութեան և դրականութեան մատուցած պաշտաւ ծառայութիւններն անխաղաղի էին, անդրախնայեց կուսակցութեան ձեւ :

Բ. Հոս ծխելը զատ կրնան սուրճ, կաթ, թէյ և այլն տաճուի : Ազգայն ըմպելիքները բացարձակապէս արգիլուած են :

Գ. Արեւ խաղ (զումար) ամենախաղ կըրպիւր արգիլեալ է հոս, ինչպէս նաև բոլոր ընթերցատան մէջ :

Դ. Ներքին է հոս ազատ խօսակցութիւնը տասնց վիճարանութեան ու աղբթի . քաղաքավարութիւնը և բարոյականութիւնը պիտի է յարգուին նաև այս սենտակին մէջ :

Ե. Ընթերցատան սրահին հոս լրաթերթ կամ զիրք բերելը արգիլուած է . նաև անտուր չ'են կրնար այս սենտակին մէջ երկրին կատարութեանն արգիլելու զիրք կամ որ և է գրութիւն ներկայացնել :

Գործաղիր ժողովոյ բրած անօրինութեանց ձանձուտ հետեւեալները պիտի յանդիմանին :

Ա. Ս. Այն անոնք՝ որ երկու կամ մէկ իւր չ'են կարող վճարել և միանգամայն ձրի ընթերցատուն չ'են ուղիք յաճախել, կրնան իրենց կարողութեան համեմատ երկր երկու մինչև մէկ մէջիտ վճարելով ընթերցատուն մտնել :

Բ. Ընթերցատան նիւտերու մէջ ամեն հիմնադիր անգղամ, բաժանորդ և ձրի մուտք ունեցողներ հաւասարապէս խօսելու իրաւունք ունին, միայն թէ քուէ տալու կարողութիւնը ստիկ հիմնադիր անգղամոյ տրուած է Ընթերցատան մատակարարութեան վարչութեան խընդիրներու մասին :

Զմիւռնիւս, 20 Յունուար 1870 :

քը հու գործիք մ'ըլլան : Բայց նաև ծամն կ'աւ որ իրենց ազգութիւնն աշխարհի առջև պաշտպանելով, անդրախնայեալ լուծը բոլորովին թոթափեն և Հոսով մայ թմրեցուցիչ ազդեցութեանն ազատելով իրենց նախնեաց վրկարար աւանդութիւնները պահպանեն : Այս ընթացքիս մէջ, թէպէտև ազգին մեծագոյն մասին հետ կրօնքով չ'միանան, բայց անոնց կըրպարական համար կրօնքով հաւատեալ կըվայելին . և ազգին երկու ձրեղբը, իբրև միեւնոյն արմատի շառաւիղներ՝ իրարու գրկիցը խառն փաթթուելով, կըզարգանան և կըյառուջարկան վոխարարձ սիրով ու կրօնական ներողութեամբ, ի պարձանս Հայ ազգին և Հայ անունն :

Գերա . Հասունեան Պատրիարքը ընդունող Հայ կաթողիկոս ժողովուրդեան թիւը՝ որ այսօրուան օրս հինգ հազար հոգիի կըհասնի երթալով աւելնալու վերայ է : Ըստնք Բարձրագոյն Գրան աղերսագիր մի մատուցանելով, իրենց յատկացուցին Բէրայի սուրբ Զովհան Ոսկեբերանի եկեղեցին, ուր ամեն օր սուրբ պատարագ կըմատուցուի ի ներկայութեան բազմութիւ Հայ կաթողիկոս հատուցեցոյ, արանց և կանանց, սրբազան Պապին անունը միայն յիշելով առանց յաւելցնելու գերա . Հասունեանին անունը, որ անկի եղած է :

Յիշեալ եկեղեցոյն մէջ ամսոյս 11ին ժողով մի գումարուելով օգտակար որոշում մի եղաւ յորմէ կը տեսնուի թէ հակ—Հասունեան լուսաւորեալ կաթողիկոս Հայերը մինչև ցլախճան հաստատուն պիտի մնան իրենց ազգային իրաւաց պաշտպանութեան մէջ :

ԼՏՏՏՏՏՏ յիշեալ որոշումը :

Յամի տեսուն 1870 ի 11 Պետրուարի արեւելեան կաթողիկոս Հայոցմէ 22 վարդապետք և 14 աշխարհականք գումարուեցան ի սուրբ Զովհան Ոսկեբերանի եկեղեցոյն ժողովարանը :

Ժողովքը մէկ սիրտ և մէկ հոգի որոշեց, և յայտնապէս կըհարտարակէ նախ՝ որ արեւելեան կաթողիկոս Հայք իրենց հոսովեական կաթողիկոս սուրբ հատուրը անխախտ ունենալով և նոյնպէս պահել ուղղելով, կըհեքէ այն ամեն խօսքերն ու գործքերը՝ որոնցմով կուզեն հակառակորդ կատարել յոյցընել զիրենք Հոսովայ սուրբ եկեղեցոյն առջև :

Կոնստանտնուպոլիս 25 Յունուարի (Յայտարարութիւնն) որ ժողովուրդեան գրեթէ ամբողջութեան հաւանումն ընդունած է, և երեսնամայ փորձառութեալ արդիւնքն ըլլալով հասարակութեան օրինաւոր և յետին որոշողութիւնն կըպարտանակէ, և որովհետև Կ. Հասունի ստորագրութեամբ Հոսովային եկած հեռագիր մը կըմանուցանէ թէ մօնսիինօր Բիւլում մօտերս կուգայ ի Պօլիս ազգային խնդրոյն վրայօք յատուկ պաշտօնով և թէ Հոսով արեւելեան կաթողիկոս Հայոց գէմ անողքելի կերպով պիտի վարուի որոշեց որ նոյն Յայտարարութեան նկատմամբ բնաւ զեջողութիւն պիտի չ'իլընայ ընել, և թէ այսպիսի պայմաններ առաջարկուին, և բնաւ չ'կրնար և չ'իսփաքիլ Յայտարարութեան և ոչ մէկ բառն փոխելու . մանաւանդ որ նոյն Յայտարարութեան մէջ գրուած սկզբունքն միայն կրնան համաձայնիլ ազգին հպատակութեան պարտուցն հետ :

Ժողովին այս որոշումն ընդունեցան և հաստատեցին միւս ժողովականաց հետ և Զ. վտրգապետներն ալ, և յայտնապէս ծանուցին որ իրենք ազգին համար քահանայ եղած են, և իրենց քահանայութեան պաշտօնն ալ՝ ազգին օգուտը միայն նպատակ ունի . մանաւանդ այսպիսի ժամանակ մը, յորում ազգը իրեն իրաւացի պահանջներն արդիւն հանդերձ՝ կրնար ուղղութեան ճամբէն շեղել առանց եկեղեցական խոհական առաջնորդութեան մը : Այս սրբազան պարտը իրախուսելով զիրենք խոստացան ազգին՝ ամեն վիշտ, նեղութիւն ու արհամարհանք աչքերնին առնել, բաւական է որ Բրիտանի հօտէն մէկն ալ չ'մատուի, հետեւելով երկնաւոր հովուապետին Բրիտանի խօսքին թէ «Չովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» :

Իզմիրի Հայ ընթերցատունը՝ որուն կանոնադիրը ներկայ թերթիս Բանասիրականին մէջ հրատարակած եմք, ամենայն բարեկարգութեամբ կըշարունակէ իւր յաւաքագէմ ընթացքը՝ չ'նորհիւ գործաղիր անգղամոյ խոհական ջանիւքը, որ անհրաժեշտ կերպիւ հարկաւոր է որ և է նոր ձեռնարկութեան մի յաջողութեանը համար :

ԾԱՆՈՒՅՈՒՄ

Գաղտնիք Փարիզի վիպասանութեան երգերորդ հատորը եւ Միգերայի լինեցորդ հատորը այս շաբաթ 'ի լոյս բնծայուեցան 'ի Տետեան տպարանն . հետեալքար այս երկու պատուական գործոց բարգ- մանութեան վերջին մէկմէկ հատորները միայն կրնու- ման . որոնք պատրաստ են եւ անյատաղ մամուլի մերթեւոյն պիտի դրուին : Բաժանորդագրութեան զինք ' առաջինին համար 90 դուրուշ եւ երկրորդին համար 450 դուրուշ է :

ՀԻՒՆԴԻՆ ԲԱՐԵԿԱՍԸ



ԳԵՂԱՆՏԱՅԻ ՀԱՆՈՒՅՈՒՄ

Մարդոս ջղային դրութեան (սեփեմ) շատ յոգնած ըլլալը սովորական ախտ մըն է եւ ջղայնութեան ամենափոքրիկ շարժումը կամ գրե- ղը սովորութեամբ վշտալի է յոյժ . վասն զի ուր գտնուելու է անոր զե- ղը — Միակ զեղը այս է . քիչ խոն գինի , գարեջուր , եւ ոգե- լոց ըմպելիք . եւ ասելի աղէկ կըլլայ որ բոլորովին հեռանաւ ա- յնոցմէ , եւ ամենին չիմծա . նմանապէս խաչէ մի խմոր , եւ անոր 'տեղ թէթիկ թէթիկ (շոյ) գոհ կըլլի : Կարելի եղածին շափ մա- թի քիչ քիչ , ամեն զիջեր իմ զեղաճատութեան երեք կամ չորս հաս- յելի շատ միտ կեր եւ համեմտեք (տաշտ) հեռի կեցիք : Այն պէս օգտակար կանոնները ճշտութեամբ 'ի գործ դնելու ըլլաւ : միտք շատով պիտի հանգստանայ , մարմնը աւելի պիտի ըլլայ եւ պիտի մոռնաս թէ ջղաց շարժումն ունեցար :

Այս գործարանաց վերաբերեալ ամեն հիւանդութեանց մէջ ' թէ կըլլանք շափեմ աւելի ջղայն կըլլան կամ բաւական չեն ըլ- լար , թէ քարը կամ աւազը երկկամանց կը հասնին կամ թէ ա- նանց մէջ ցաւեր կը գոյանան մէջքին համարապատասխան մարմն : Այն ամեն հիւանդութեանց ժամանակը 'տեղոր է Զուրուէր զեղաճատե- րը աւելու տպեալ հրահանգաց համեմատ եւ անոր սակարկելու ջը- փեւ երկկամանց վարի կողմը անկողին մտնելու ժամանակը : Այս գործարանը անմիջական օգնութիւն մի պիտի մատուցանէ , այլինչ ու- ընչ զեղերը զար տեղը գործածուած պիտի ըլլան :

ԱՍՏԱՌԲԱՆ ԵՒՐՈՒՄԸ
Ար եւ զեղ մի շղայնութեան օգործութեանը նորոգել եւ աղէկացնել զայն շատով 'ի նշան այս զեղաճատերը որոնք անարեւ- խառնութեան կամ վատթար կերակուրէ պատճառաւ բոլոր թըթի- կութեան ու կըլանեն եւ կը հասնին 'ի վարդ (գործ ճիշտ) , ո- ռուն գործողութեանը կը կարգադրեն . ջղայնութեան սաստիկ ձգտանք (սոսով) զեղայնութեանը մէջ քանակը ներգործութեանը եւ լեղիքն ու ստաղիքն ամեն անկողնութեանը միջև կը բռնուի :

ԻՐԱՆԻՅԱՆ ԹՈՒՐԿԱՆԻՅԱՆ (ԳՐԵՆԻՇ) ՀԱՂԱՆԻ ԵՒ ԶԱՐԲՈՒՂԻՍ
Շնչաւորութեան միտքներէս վերաբանաց հիւանդութիւնը ամեն արտէն աւելի յաճախ կը պատահի եւ երբեմն աւելի վտան- գաւոր է : Ասանց գործողութեանց անկարգ ընթացքին առաջին նը- շաննուել կրնան միշտ կարգադրուիլ Հուրուէր հաշակարգ զեղա- հասից միջոցաւ : Ասանց շատով կը գործանեն արեան ուր եւ ուս- ժամանակեց անարթութեանը , կը թէթիկցնեն խոցած շնչալանե- րը , կը բարեխառնեն շնչաւորութեան սաստիկ արագութեանը եւ կա- բողութեան կուտան շնչափողին ու թոքերուն զեղութեամբ ու կա- նանաւորակու գործելու : Այս զեղաճատերը 'ի իրենց մարտնչական զորութեամբ կը արին արեւը ամեն արտէնութիւններէ , եւ անք եղանակաւ կը զորացնեն զգործութեանը (սեփեմ) ընդհեմ ծիւրա- կան ախտի , շնչադեղութեան , եւ ուրիշ թոքային ախտութեանց :

ՏԻՐԱՅԵԱԼ ՄԵՐԿՈՒՅՈՒՄ ԲԱՂԱՆՑՈՒԹԻՒՆԻՔ
Տարութեան , թուրութեան եւ ջղացաւորութեան զեղայնութեանը մէջ , որոնք ուր եւ ընկան կամ գերեզմանային շափազանցութեան յա- մար եղած են , այս զեղաճատից այլընչ են նորոգել ներգործու- թիւնը մեծապէս օգտակար է . քանզի մարտնչութիւնը կը վերահաս- տատէ , մարմնին ամեն հիւանդութեանը կը կանոնադրէ , ջղային դրութիւնը կը զորացնէ , հիւանդին միտքը կը յարգարէ եւ զեղա- պէս առողջութիւնը ձեռք կը բերէ :

Հուրուէր զեղաճատերը ամենին օգտակար զեղերն են հեռ աւելու հիւանդութեանց համար :

Շնչադեղութիւն , Գործադրութիւն , Թորացաւորութիւն , Մարմնային ախտ , Տեսաւորութիւն , Ցաւք որովայնի , Խիթ (աւճ) , Զարգողութիւն , Միգերայելութիւն , Հարբուղի , Անմարտողութիւն , Բարբորմն , Ծիրակաւան ախտ , Գաւուրն , Ախտը ընդերաց , Թանջ (սեփեմ) , Բարեխառն արտի , Անկանոնութիւնը կա- խալ վարանցի , Քար կամ խիճ միջա- նանց , Վերնտուութիւն , Նոցի , Մորթային հիւանդու- լիքի հիւանդութիւնը Գլխացաւորութիւն , Թիւրք , Փոքրացաւ :

Այս զեղաճատերը , որ կը շնորհի Հուրուէր զեղին անձնա կան վերադարձութեամբ , կը վաճառեն իւր գործարանը 'ի Լոն- տոն , Սթրէտ Կոչուած թաղը Թիւ 243 , 'ի զին 1 եւ 1 1/2 շրէ- նի 2 3/4 եւ 4 1/2 շրէնի տուիլ , ըստ մեծութեան տիպի :

Խմբագիր—տէր լրագրոյս , Գ. Լաւր. Գ. Պալտալիան :

Ի ՏԳՍԱՐԱՆԻ ԱՐՇԱՆՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

- 3. մեծա . Տիգրան էֆ . Կուսուֆեան
4. " Տօրթօր Ռափայէլեան էֆէնտի
5. " Յակօբ էֆէնտի Ֆրէնկեան
6. " Գեորգ էֆէնտի Մկրտիչեան :
20 Փետրվար 1870

ՔԱՆԱԿԱՆ ԵՒ ՊՈՅՆ

Զմիւռեմիս , 28 Փետրուար :

Բարեկենդանը այստարի բաւական զուարթութեամբ , աւելոր խնջոյքներով եւ պարահանդէսներով կատարուե- ցաւ եւ վերջացաւ Հայ աշուճական երիտասարդաց կի- րակի գիշերուան տուած մեծ պարահանդէսովը . զոր ամենքը գոչութեամբ կը յիշեն եւ սրուն փառաբանութիւ- նը մեծապէս աւելցուցին ազգային տիկիւնները եւ օրվարդ- ները իրենց համեստ ընթացքովը , զեղեցիկութեամբը եւ ընտիր հագուստներովը : Ենթահիւ հոգարարձու երկ- տասարդայ , բարեկարգութիւնը հաստատուն մնաց միշտ այս հայկական պարահանդիսին մէջ , որ ամենայն զուարթութեամբ մինչեւ առաւօտ տեսց :

—Գողութիւնները յարկաւորութիւններ ցորեկ ծա- մանակ խի պահուա չեն , որոնք խարդախ աւագակոյց ներկայութիւնը կը յայտնեն քաղաքին մէջ : Անցեալին- րը պատուաւ որ անձի մը ոսկի ժամացոյցը յարկաւորուե- ցաւ երբ իւր գտնելովը այցելութենէ մի կըրտանար : Այս շարժու Ֆրանսիայ թաղը խանութի մի ժամացուցի- քի կուտի զիջող գողցուցեալ ճարտար աստղակի մի : Ուստի կանոնութեան ուղղութիւնը կը հարկաւորուի այսպիսի յանդուգն աւագակոյց վերայ , զորս հոգ տանելու է ձեռք ձգել եւ խտի : պատժել :

—Երամեան վեճակաւոր Արքայապետը ' ընկերու- թեամբ իւր գերբաւաստանին անցեալ շարժուելու իրաւունքն զաւով հասաւ իջըր եւ շարժանակից իւր ձանապարհոր- դութիւնը կ . Պոլսի երկրայու : Ասեմա . Արքայապետ- Պէլը , բաժնուս նայիլով , բարձրա . Խըտիլին Քարու- թիկա կարողութիւն 'ի Պոլսի փոխտանակ Քեամիլը ' Պէլին , որ յրաժարուել է այն բարձր պաշտօնին :

—Կ . Պոլսին կըրտեն թէ Բարձրագոյն Գուռը երկ- րորդ կարգի պաշտօնատարութեան եւ կրորդ աստիճան չն դնիք է մեծարգոյ Մարտիան Ալիքան Կիլիսիայի , որ Հայոց պատրիարքարանը Քափու քիչնայար է :

—Նըլեմի թիկ Վենիկիլի Միսիթարեան Միտրանու- թիւնը կ . Պոլսի Գողութիւնը մէջ Պալլադիին գեղեցիկի- քի ընդարձակ տունը ծախու աւեր է , որ զարոյց մի պիտի հաստատան , Այս շինքին մէջ արդէն մատուա մի շինած են . ուր անցեալ շարժու սկսեր են ստոր պա- տարալ մատուցանելու :

—Եթէ Փարիզի Քոնսերվատիւրի լրագրոյն գրա- ծին հաւատ ընծայելու ըլլաւ , վսեմա . Կուսար փառան մօտերս շիշեալ մայրաքաղաքը պիտի կրթայ Երկրպետի գատաւասանական բարեկարգութեան խնդրոյն նկատ- մամբ Կարդուս կայսեր կոտակարութեան հետ բանա- խօսելու համար : Խոյ Սղէքսանդրիային հասած ուրիշ լուր մի կը ձեռնուցանէ թէ Կորին Վսեմութիւնը կը պատ- լաստուի կ . Պոլսի երթալու :

—Յայտնի է թէ Յունաց կեղեցիցին մինչեւ ցայսօր կրկին կը միտքուի այն հոյսերը , որոնք կուգին օրվոտօրս կրօնը ընդունիլ եւ Յունացուան ըլլալ . սակայն այժմ կը լսենք թէ Պոլսի Յունաց Ս . Սիմօնը յատուկ վճռով մի խափաներ է այս կրկնամիտքութեան սովորութիւնը :

—Անցեալ շարժու պատ մեր մը Տարվիչ օղտ խոսին ամառիկն իրաւածով մի վար ինչաւով ' խիղջ մեռեր է :

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

Մեր վերջի թիւէն ետքը ' երկու շարժուան մէջ 200 կողովէն աւելի աֆիօն վաճառեցաւ . եւ զինքը 245էն սկսեալ ' հեռագրեալ մինչեւ 272 դուրուշի հա- սաւ շէքին : Ասանցմէ 120 կողովի շափաֆիսը Հայ մեծահարուստ վաճառական մի ծախու առաւ եւ Ամ- բիկա յուղարկեց , Գնոց այս բարձրութիւնը ' որ յանախկալ պատահեցաւ , հաստատուն պիտի մնայ թէ ոչ . քիչ ժամանակուան մէջ կը յայտնուի :

Բամպակը իջնելու վերայ է , Ի իվրուէն հասած անյաջող լոցոց պատճառաւ : Այսօրուան զինքը 585 էն մինչեւ 550 դուրուշէ շուտ տեսակին :

Փալամուտին աղւոր տեսակը միշտ կուղւրի , եւ այս տեսակէն մէկ մաս վաճառուեցաւ 112 1/2 դու- րուշի կենդիւնարը : Հասարակ փալամուտին զինքը 90—160 դուրուշ է :

Այս խոհական յարատե շանից արդիւնքը հետ զհետեւ կաւելնան 'ի նպաստ յիշեալ ընթացքատան . որ Արշալուստ 876 թուոյն մէջ հրատարակուած հա- մակրական քաջաբերութիւններէ 'ի զատ , կը լսեմք թէ ազգասիրական նոր նպատակներ եւ ընդունած է Աղէքսանդրիայէն . ուսկից Պ. Միւռնացի մեծաշուք Յա- կոբեան թաղաւոր արան բարեհաճեր է 4 օսմանեան լիոս յուղարկելու 'ի զին երկու բաժանորդարու- թեան հիմնադիր անդամոյ :

Ի նպաստ իզմիրի ազգային պարտուց ձեռնարկուած հանդանակութիւնը ' որոնք յիշատակութիւն ըրած եմք լրագրոյս նախընթաց թերթովը , զժբարգբար տակաւին հազար լիոսայի չիբցաւ հասնիլ 'ի պատճառս ինչ ինչ դժուարութեանց եւ ընդգիմութեանց , ո- ռոնք զուղղութեան են միշտ ազգային գործոց կարգա- դրութեանցը ամեն ժողովրդեան եւ ամեն քաղաքի մէջ . վասնզի այնպիսի լուսաւորեալ ժամանակի մը մէջ կը զոտնուիմք ' յորում 'իւր բարձրագոյն կամ իւրա- քանչիւր կուտակցութիւն իւր կարծեաց շիտակ ըլլա- լու կը պնդէ եւ կը պահանջէ որ իւր խորհուրդը 'ի գործ դրուի , թէ շահասէր նպատակէ մը շարժեալ եւ թէ՛ ուրիշ որ եւ է պատճառաւ : Ուստի զարմանք չէ , որ Մայիսի 949 թուոյն մէջ հրատարակեալ նամակի մը մէջ սեւ գոյներով եւ կրիք նկարագրուած կը տես- նեմք իզմիրի երկսեռ վարժարանաց քերականութե- քի օտար լեզուաց գատաւուաց Ծամբայ օրուիլը , եր- բոր անոնք խմբովին երթնու յոգեցին : Այս հրամա- րականին ընդունելութիւնը առանց խորհրդոյ չե- զաւ . ինչու որ յիշեալ ուսուցիչներուն մէջ փոփո- խութիւն եւ նոր կարգադրութիւն մի հարկաւոր կը- հասարակութիւն ըստ հաւասարակարծեաց , մանաւանդ 'ի պատճառս այժմեան դրամական նեղութեան ազգինս :

Մինչեւ այս կարգադրութեան 'ի գործ դրուիլը ' փոքրագոյն զանազան գասուց եւ հասարակ ընթաց- ման աշակերտները եւ աշակերտուհիները կը շարու- նակեն իրենց գատաւութիւնները . հետեալքար երկ- սեռ վարժարանները բոլորովին գոյ չեն : Միւս կողմանէ ազգային ' Յանձնաժողովը ' որ երկու ու պատուաւոր անձինքներէ բաղկացեալ է , կը լսեմք թէ 750 լիոսայի հասուցած է զբաժանորդարութիւն . ներքեւ հազար լիոս ընելու ամենին դժուարութիւն չիայ , բաւական է որ ընդգիմութիւնները քիչ մը նուազին ազգասիրաբար : Ախարք եւ իյէ , սիրելի է մեզ հաւատալ թէ յետ սակաւուց ճշմարիտ ազգասի- րութիւնը յաղթական պիտի հանդիսանայ , յաջողու- թիւնը պիտի յաջորդէ այժմեան ձախորդութեան , դարձաւորները պիտի բարեկարգուին , վարժապե- տաց ամսականները կանոնաւորապէս պիտի հասուց- ուին եւ սերը ու միաբանութիւնը ' կարելի եղածին չափ , պիտի հաստատուի իզմիրի Հայ ժողովրդեան մէջ . որուն պակասութիւնները եւ սխալները չիմք ուղեր ուրանալ եւ ոչ վարդապոյն կերպարանք տալ անոնց . բայց երբ ոմանք . նոյն պակասութիւնները կուղեն խոշորացուցով նկատել , կրիք պատարակել եւ հին վերայ վերայ նոր վէրք յաւելնել , այնպիսի- ներուն համար համարձակապէս կրնամք ըսել թէ ոչ ազգասիրական գործ մի կը զործեն :

Հատ դժուարութիւններէ ետե , վերջապէս կ . Պոլսոյ ազգային կրօնական եւ Բաղաբական ժողովու- րը կազմուեցան , ինչպէս կը տեսնուի հետեւեալ պաշ- տօնական ծանուցումէն , որ ազգային Պատրիարքա- րանէն յուղարկեցաւ Հայ գլխաւոր լրագրոյս :

«Ազգային վարչութեան կրօնական եւ Բաղաբական ժողովոց ընտրութիւնն արդէն վերջացած եւ անոր արդիւնքը ամենա . Ս . Պատրիարք Հօր կողմէն յայ- տագրով մը Բարձրագոյն Գրան հաշորդուած ըլլա- լով , այս անգամ ' Ս . Կոնէն եկած հրամանագրով մը հաստատուեցան նորընտիր ժողովականք իրենց պաշտօնին մէջ :

- Անդամը կրօնական ժողովոյ :
1. Գերա . Կոնստանտին Եպիսկոպոս Սեթեան
2. " Սիմէօն " Սեֆերեան
3. " Կերեթս " Վարժապետեան
4. " Կարապետ վարդ . Պատ . Փիլանտրոզ
5. " Գեորգ աւագ քահանայ խոստիլի
6. " Լեւոնտիկ " Սամաթիոյ :
Անդամը Բաղաբական ժողովոյ :
1. Վսեմ . Սահակ Արք էֆէնտի
2. " Կակօբ էֆէնտի Կորատունկեան